

# Ա. Բ. Բ. Ա. Հ. Ա. Մ. Պ. Ե. Տ. Բ. Ո. Ս. Ա.

ԵՒ

## ԻՐ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԱԹՈՒԻՆ ԴԱՐԱԴԱՐՁԸ

Հայ Կաթ. Նուիրապետութեան պատմութիւնը անցեալ շրջաններէ պիտի ցուցնէ մեզի մերձաւոր տարիներու մէջ բարեբաւտիկ Դէպքերու պերճ յիշատակներ:

Կիլիկիոյ Կաթողիկոսական Գահն է որ պիտի փառաւորուի մի կամ երբեակ Յորեւաններով, որոնք այնքան հոյակապ ու շքեղ են՝ որքան արեւը կապուտակ երկընքին համար:

Այդ Գարդարձներու ոսկի պսակը պիտի դարձարէ Կիլիկիոյ Տան Գահակալ Արքահամ Պետրոս Ա. Արծիւեանի Կաթողիկոսական Աթոռը:

Շարժառիթը մեզի կ'ընծայուի նշանակալից երեք թուականներէ, զորս մեզի կը ներկայացնէ ազգային Մատենագրութիւնը:

- Սոյն Տարեթիւերն են.
- Ա. - 26 Նոյեմբեր 1740. Կաթ. Ընտրութիւն. Չեռնագրութիւն.
- Բ. - 26 Նոյեմբեր 1742. Քահանայապետական հաստատութիւն.
- Գ. - 8 Գեկտեմբեր 1742. Շնորհումն Պալիուսի:

Թուականներու ճշգրտութեան մասին անհերքելի են Երկրորդը եւ Երրորդը, վասն զի կը յենուն խնդրոյն յարակից Քահանայապետական Թուղթերու եւ դիւանական վաւերագրերու վրայ<sup>(1)</sup>:

Այդպէս չէ՛ սակայն Առաջինը՝ ընտրութեան թուականը՝ կարծիքներու դանդաղանութեանց պատճառաւ, որոնց մասին կ'արժէ քիչ մը զբաղիլ հոս՝ զէթ ի հետաքրքրութիւն կարգ մը յարակից անցուղարձերու, զորս կ'ընծայեն մեզի տպուած

եւ անտիպ վաւերագրեր զանազան դիւաններէ:

\* \* \*

Տէր Կոմիտաս Քէօմիւրճեանի վկայական արեւը 1707 Նոյեմբեր 25-էն ի վեր սկսած էր ապագայ կարեւոր կազմակերպութեան մը ծրագիրն ուղղել: Վկային նահատակութեան կը յաջորդէին դեռ բաւական տարիներ՝ ժամանակակից ազգային Կղերական Իշխանութեանց կողմանէ՝ տառապալից աքսոր, հալածանքներ, բանտարկութիւններ ընդդէմ կաթողիկէ հրոշակուած եկեղեցականներու:

Առաջին անգամ 1714-ին է որ Կաթողիկէ Հայեր բաժանեալ Հայերու Պատրիարքէն ըստրոյին անկախ Հասարակութիւն մը կազմելու դադափարն ունեցեր էին. բայց այդ ատեն փորձը ոչ միայն անյաջող կ'անցնի, այլ նաեւ հետամուտ եղողները ծանր պատիժներու կ'ենթարկուին:

Այս հալածանքներուն հետեւանքով 1715 Օգոստոս 14-ին կը ձերբակալուի շատերու հետ՝ նոյն ժամանակի եկեղեցական ղեմքերէն՝ ամենէն՝ աւելի կարկառունը, Բերիոյ Եպիսկոպոսը Անթէպի Արքահամ Արծիւեան, մինչ նա Տրապիզոնի մէջ՝ ուր չորս եկեղեցիներ շինած էր - աներկիւղ կը քարոզէր Կաթողիկէ հաւատքի ճշմարտութիւնները...:

Նկատելով այդ օրերու իրադարձութիւնները՝ կարեւոր է գիտնալ նախ, թէ

1. Տես, զոր օր. «Մայր Դիւան Միսիթ. Վեմետկոյ ի Ս. Ղազար», ձժԲ, ձժԳ, ձժԴ, ձժԵ եւ, թուղթերը Յովհաննէս Պատրիարքանէ եւ ուրիշներէ:

Արքահամ Ե՞րբ եւ ուսկի՞ց սորվեր է սոյն Կաթողիկէ հաւատքի նշարտութիւնները:

Պատասխանը պայծառօրէն պիտի տայ մեզի թանկագին անտիպ վաւերագիր մը ցայսօր դիւանական թուղթերու մէջ ծածկուած: Հոն ինքն իսկ Արքահամ Եպիսկոպոսն է որ յառաջ կը մատչի տալու իր անձին շուրջ հետեւեալ շահեկան տեղեկութիւնը, զոր առ Կղեմէս ԺԱ. Քահանայապետ զրկած է Ռուստ Կղզիի իր աքսորավայրէն:

Այս է իր յայտարարութիւնը.

«Նախ առաջինն խօսելով ի վերայ իմ, «ճանուցանեմ Սրբութեան Ձերում, թէ «18 ամ կենացս (կամ յ18 կենաց իմոց) «սկսայ ճանաչել զուղղափառ (զԿաթոլիկէ) ճշմարտութիւնն ի ձեռն յարդոյ «Միսիթար Արքային որ բնակի այժմ ի «Վենետիկ. եւ յընթացս կենաց իմոց «(ընդ աճել հասակիս) նպաստիւք բաղդի «անձինս ուսայ (բաղդաւորեցայ ուսա- «նել) զսրբազան գիտութիւնս ի Վսե- «մափայլ Դասպաս Մելքիօրէ...»<sup>(1)</sup> են:

Ծանօթ ըլլալով մեզի մէկ կողմանէ Արքահամու ծննդեան թուականը, (1679), միւս կողմանէ այժմ անոր 18 տարեկան հասակը եւս՝ կը հետեւի ուրեմն, թէ 1697ին սկսած է նա «ճանաչել զուղղափառ ճշմարտութիւնն ի ձեռն յարդոյ Միսիթար Արքային»:

Բայց թէ ինչ կերպով եւ ո՛ւր աւանդուած է այդ՝ աւելի մանրամասնութիւն չունինք: Գուցէ ասոր լուսարանութեան օգտակար ըլլայ աչքի առջեւ բերել 1697 տարւոյն մէջ ապրող այն գլխաւոր ղեմքերը՝ որոնք սերտ ազերս ունեցած են ազգ. ժամանակակից պատմութեան հետ: Արդ, այդ թուականին գլխաւորապէս չորս ժամանակակից կարկառուն անձեր կը գտնենք, որոնք են՝ Իննովկենտիոս ԺԲ. Քահանայապետ, Նահապետ Կաթողիկոս էջմիածնի, Սաչատուր Կարնեցի եւ Միսիթար Վարդապետ: 1697-ին է որ երկու առաջիններուն՝ այսինքն սոյն Պապին եւ Նահապետ Կթղիկ-ին միջեւ տեղի կ'ունենայ փոխադարձ սիրոյ պաշտօնական հաղորդակցու-

թիւնները, որ քաջածանօթ է հայ պատմութեան: Նոյնպէս այդ ժամանակ եղած է Սաչատուր Վարդապետի եւ Միսիթարայ առաջին հանդիպումը ի Պոլիս, ուր անքակտելի սերտ բարեկամութիւն մը կը կազմուի մէջերնին: Ասոնցմէ դուրս պէտք է նաեւ նկատի ունենալ այդ օրերու Պոլսոյ Պատրիարքը Եփրեմ դափանցի՝ ծանօթ իր հակառակութիւններովը:

Բաց աստի վերոյիշեալ կենսական եւ պատուարեր դերին նկատմամբ՝ զոր մեր երանաշնորհ Հայրը ունեցած է հանդէպ ութեւտասնամեայ Արքահամու՝ օգտակար է գիտնալ, որ Միսիթար նոյն 1697 թուականին՝ դեռ տարիէ՛ մ' ի վեր քահանայ՝ Սերաստիայէն կը հասնի Ապրիլին ի Պոլիս, ուր կը մնայ մինչեւ Սեպտեմբերի վերջերը: Այս շրջանին իբրեւ անխոնջ քարոզիչ նշանաւոր կը հանդիսանայ վառվռուն, օծուն եւ հրապուրիչ խօսքերովը հաղարաւոր ունկնդիրներու առջեւ:

Յամենայն դէպս, ինչպէս ակնարկեցինք, եթէ կը պակսին մեզի մանրամասնութիւններ, բայց եւ այնպէս պէտք ենք ըսել, թէ Արքահամու վերոյիշեալ բացայայտ խոստովանութիւնը միակն է իր տեսակին մէջ, այն ալ մի միայն առ Սըրբազան Քահանայապետ գրուած, վասն զի չենք գտներ անոր ուրիշ թուղթերուն մէջ. չենք գտներ նաեւ յիշատակութիւն մը ուրիշ մատենագրի քով: Իսկ ուր որ կը յիշէ իր մանկական շրջանէն ծանօթութիւն մը՝

1. Ինքնակենսագրութիւն Արքահամ անթէպի Եպիսկոպոսի Բերիոյ, զր. Սեպտ. 17-ին «յամի 1720 ի զղեկի կղզոյն կոչեցեալ Աւրատ Ատասը տեղի արտորամաց իմոց». (ԳՌԻԱՆ. ՋՄԲԱՌ-ԱՆՏՈՆԵՍՏ), - Պէտք է հրապարակաւ շնորհակալութիւններս յայտնեմ Գեր. Գր. Ծ. Վ. Ազբեանի, որ ասկէ տարիներ առաջ Ս. Ղազար այցելած ատեն երբ իրմէ իմացայ այսպիսի վաւերագրի մը գոյութիւնը եւ փափագս չձածկեցի զայն ունենալու՝ ազնուօրէն արամազրեց ինձ որ օրի. նակեմ զայն. Բնագիրն եղած է իտալերէն, զոր չունէր միասինս՝ Նոր ժամանակի մը մէջ հայ թարգմանութիւնը դարձեալ բաղդատել ուզած են բնագրին հետ, անոր համար սոյն թարգմանութեան մէջ ինչ ինչ բառերու վրայ աստ անդ աւելցած կը տեսնենք զբարբի սրբագրուած ձեւեր, ինչ որ ես փակագծի մէջ ներկայացուցած եմ:

ընդհանուր ձեռով մը կ'ըսէ լուկ. «Ի մանկութեան դիտացի դսուրը հաւատն»<sup>(1)</sup>, կամ «Ծնորհօքն Քրիստոսի ի տիս մանկութեան դիտեմ դսուրը հաւատն»<sup>(2)</sup>:

Սոյն հաւատքին նկատմամբ պապականի ալ պիտի լսուէր հրապարակային գնահատանք մը Բենեդիկտոս ԺԴ-ի կողմէ Ծիրանաւորաց Ժողովին մէջ<sup>(3)</sup>, երբ կը յայտարարէր զինքը «այլ մեծարոյ եւ խոհեմ, որ եւ ի շրջանի երեսուն եւ աւելի ամաց պայծառանայր ի ծաւալել առ իւրսն զՈւղղափառ հաւատս»<sup>(4)</sup>: Այս խօսքերը եթէ շեշտակի Արքահայրն անձին կը հային, լուեկայն եւս անոր առաջին դաստիարակին՝ մեր Հիմնադրին ուղղուած են:

Հետեւաբար նշանակելի կարեւորութիւն մը կը ստանայ Արքահայրն կողմանէ եղած վերոյիշեալ միակ հեղինակաւոր յայտնութիւնը, որ մինչ այսօր մեր Եկեղեցական Պատմութեան համար կարեւոր տեղեկութիւն մը կը բերէ անոր կենսագրութեան էական գիծերուն նկատմամբ՝ կ'աւելցնէ նաեւ նոր փայլ մը, անզուգա-

կան արժանիք մը մեր երանաշնորհ Հօր Մեծին Մխիթարայ, որ եղած է Ուղղափառ հաւատքի լուսաղբիւրը՝ վերանորոգեալ Հայ Կաթողիկէ Նուիրապետութեան Առաջին Կաթողիկոս Արքահայր Պետրոսի:

\* \* \*

Առաջին վայրկենէն իսկ ուրեմն ծրագրուած Կաթողիկոսական Աթոռին բացարձակ ընտրելին կը նկատուի Բերիոյ Եպիսկոպոսը:

Այս մասին Գերյ. Անդրէաս Աղէքսանդրեան կը գրէ. «Ի 1736 ամէ որոշեալ իմն էր կացուցանել հայրապետ գնա ինքն զԱրքահայր, քահանայք եւ ժողովուրդք համաձայն խնդրէին զայն»<sup>(5)</sup>: Դիտելի է սակայն, որ թուականէս քիչ մ'աւելի կանոն՝ Արքահայր առաջին անգամ արդէն կաթողիկոս ընտրուած է Զմմառեան ուրիշ ձեռագրի մը համաձայն 1734ին: Եւ ճիշդ այս թուականին ուղղուած է Արքահայրն այն ակնարկը՝ զոր կը գտնենք Բենեդիկ-

թէ զուտ առարկայական արտադրութիւն, որովհետեւ Ս. Քահանայապետը որքան որ հայրաբար մինչեւ հիւանդին տունը գնաց, սակայն կարելի չեղաւ մինչեւ անոր սենեակն երթալ, ինչպէս ժամանակակից ակնատես մը՝ Յովհաննէս պատկերահան Հոովմէն կը գրէ առ Մխիթար Արքահայր 1742 Հոկտեմբեր 6-ին.

«Եւ (յ)ետ քանի աւուր նոյն պատրիարքն տկարաւ «Եւ... փափն լվաւ զտկարութիւն իւր եւ եկ(ն) ի «տեսանել գնա հանդերձ Բ Կարտինալիւ, այսինքն «Պէլուքան եւ Քարաֆան. թէպէտ առապայէն վար «չեկաւ, քանզի պատրիարքի բնակեալ օթեանն բար «ձըր զուով նեղութիւն էր եւ անյարմար փափին վեր «եկանել, բայց կարտինալներն վեր եկան խաղրն հար «ցանել փափին կողմանէ. եւ փափն կէս սահեթ եկե «ղեցնա առաջեւ առապով կեցաւ եւ բովանդակ հայ «քըն զոտն համբուրեցին. իսկոյն փափին եւ քանի «կարտինալի հէքիմներն եկան առ ի բժիշկել գնա» (ՄԱՅՐ ԳԻՒԱՆ ՄԻ. ՎԵՆԵՏ. Ի ՍՈՒՐԸ ՂԱԶԱՐ, ԿԱ. 1930, Թուղթ ճժԱ, էջ 103):

Այս ինչ որ պատմական դէպքին եւ զայն ներկայացնել ձգտող պատկերի մասին կարեւոր էր:

4. 1742 Նոյեմբեր 26: Անոր պատրիարքութեան հաստատութեան անթիւ:

5. «Համառօտ Պատմութիւն Երկրորդայն պաթողիկոսաց Վիլիկիոյ». ԿԱ. ՂԱԶԱՐ 1906, էջ 15:

1. Ինքնակենսագր. Արքահայր Կաթողիկոսի. 28 թիւ Մայր Մաշտոցի վերջին եւ վերջնաթիւ էջերէն «ԳԻՒԱՆ ԶՄՄԱՌՆԵԱՆ-ԱՆՏՈՆԵԱՆ»:

2. Առ Մխիթար Արք. 1741 ՅՈՒԼԻՍ 18:

3. Զմմառու վանքին մէջ կայ մեծ նկար մը՝ որ կը ներկայացնէ Բենեդիկտոս ԺԴ-ի այցելութիւնը առ Արքահայր Կաթողիկոս Առաջինը կանգուն է՝ օրհնութիւն տալու զԵրբով, մինչ երկրորդը՝ կէս մը նստած իր անկողինին մէջ. (Տես «ԱՒԵՏԻՔ», 1936, էջ 136, ուսկից կ'անցընէ յետոյ Հ. Մ. Պոտուրեան իր «ՀԱՅ ՀԱՆՐԱՊԵՏԱԿ» թիւ 1ին մէջ): Կարին ներքեւ կայ հետեւեալը. «Բենեդիկտոս ԺԴ. սովորականէն աւել «լի փայլուն արտայայտութիւններով սիրոյ եւ բարեացակամութեան՝ ընդունեցաւ զԱրքահայր Պետրոս Ա. «երբ սա հասաւ Հոովմ. Ասոր հիւանդութեան միջոցին «զինքը տեսնելու համար սիրոյ գերազանց օրինակ մը «տալով գնաց տունը, ուր սա կը բնակէր եւ նոյնի «առողջութեան հոգածութեամբ հրամայեց որ ամէն իւր «նամք ու դարման տարուէր իրեն» (Քհնյապետ, Պուլ. 1742):

Ընթերցողը կարողով այս գրութիւնը, միանգամայն զիտելով նկարը՝ պիտի կարծէ երկուքին միջեւ միութեան կապ մը, ինչ որ իրականութեան չի համապատասխաներ: Արդարեւ սոյն նկարը ուրիշ բան չէ՝ բայց եթէ նկարչին ենթակայական յղացման արդիւնք, եւ ոչ

տոս ԺԴ-ի յանձնարարութեամբ պատրաստած իր տեղեկագրին մէջ, ուր կ'ըսէ. «Վերոյիշեալ լեբան վրայ իմ բնակութեանը ընթացքին Կաթողիկէները զիս իրենց Պատրիարք ընտրեցին»<sup>(1)</sup>: Այդ ժամանակ սակայն հրաժարած էր ինքը, եւ ժողովուրդն էր որ չէ հրաժարած իր մտադրութենէն: Այս է պատճառը որ երկու տարի վերջն ալ անտեղիտալի մնացած կը գտնենք զինքը, ինչպէս տեսանք քիչ առաջ:

Հուսկ կը հասուննայ ժամանակը. Սոյ Աթոռը քանի մ'ամիսներէ ի վեր արդէն թափուր էր Ղուկաս Կաթողիկոսի մահուամբ (1737). ուստի կ'իրականանայ այլեւս ընդհանրութեան անշիջանելի փափագը, եւ Արքահայր «ընտրի Կաթողիկոս յուղղափառ եպիսկոպոսաց եւ ի ժողովրդոց»<sup>(2)</sup>:

Մինչեւ հոս կ'ունենանք առջեւին Արքահայրն կաթողիկոսութեան հետ աղերս ունեցող երեք թուականներ, այն է 1734, 1736, 1737, եւ հուսկ կու գայ Գերյ. Աղէքսանդրեանէ ներկայացուած 1740 Նոյեմբեր 26 թուականը<sup>(3)</sup>: Բնական է հետեւցնել որ ասիկա հիմն ունենայ Զմմառու գիւանական թղթերը՝ որոնք մեղի ծանօթ չեն: Բենեդիկտոս ԺԴ-ի կողմանէ Արքահայրն կաթողիկոսական հաստատութեան թուղթին մէջ՝ եւս կը յիշատակուի 1740 Նոյեմբեր (առանց ամսաթուին):

Բայց ի՞նչպէս մեկնելու է Արքահայր Կաթողիկոսի անմիջական տեղեկութիւնը, զոր Հոովմայ մէջ զբաւոր կը հաղորդէ առ Բենեդիկտոս ԺԴ. Քահանայապետ:

Կ'ըսէ նա. «Իսկ յայժմ ամի 1739 բաղմութիւնը յուղղափառ քահանայից եւ ժողովրդոց եւ բաղում քաղաքաց վասն իմ Քարման հանեցին ի թագաւորէն եւ ընտրեցին պատրիարք ի Փոքր Հայաստան որ է Կիլիկիա, Արապոյի եւ Ասորեստան. նախ եւ չյօժարեցայ վասն տկարութեանս, բայց վասն փառացն աստուծոյ եւ օգտի հասարակաց եւ պայծառութեան սրբոյ հաւատոյ հաճեցայ զօր Մուրսելին ամենից եւ իջի ի լեռնէն ի հայապ. մնացի մօտ Գ. տարի. առանք եկեղեցին սուրբ Աս-

տուածածնայ»<sup>(4)</sup> եւն: Յետ յիշատակելու եպիսկոպոսներու անունները, այլեւս առանց խօսելու կատարուած ընտրութեան մասին, կ'ըսէ. «ձեռնադրեցին եւ օճեցին զանարժանս պատրիարք ի վերայ Հայոց յուղղափառաց որք ցրուեալք կան ընդ մենայն երկիր. ուստի եւ աշխատանօք բաղմաւ եկի ի այց առնել զսխամս սրբոց առաքելոց Պետրոսի եւ Պողոսի եւ ըստ կամաց Սրբութեանդ ենթարկեմ». եւն.:

Ինչ որ կ'երեւի՝ դեռ մինչեւ հարիւր տարի վերջ մի' միայն դիւանի մէջ ապրած է անոր ընտրութեան որոշ թուականը, վասն զի Սոմալեան Արքահայր, 1842 թուականին Վենետիկէն գրած իր մէկ անտիպ նամակին մէջ ա'յսպէս կ'արտայայտուի այդ մասին. «ոչ տակաւին կաթողիկոս որ դիպաւ յետ ամաց ինչ Խերեւս յամին 1738, զի գնաց դարձեալ ի Բերիա ազատութիւն գտեալ ի հալածչաց»<sup>(5)</sup>. գուցէ կը հետեւցնէ զայս նաեւ Ղուկաս Սոյ Կաթողիկոսի մահուան թուականէն:

Ամենէն աւելի Զմմառ-Անտոնեան Դիւանն է որ պիտի կարենայ լուսարանել այս բոլոր տարակարծութիւնները ու նման հարցերը: Մանաւանդ թէ յոյժ ցանկալի է, որ ի յուշ սոյն նշանաւոր Երկհարիւրամեակին ի լոյս ընծայուի այս նախապատրաստական շրջանին մէջ՝ ամբողջական պատմութիւնը Կիլիկիոյ Հայ Կաթողիկէ Պատրիարքութեան՝ դիւանական վաւերացութեան հեղինակաւոր ներկայութեամբը:

Ամէն պարագայի մէջ վստահ ենք, որ Արքահայր Պետրոսի կաթողիկոսութեան Երկհարիւրամեայ Յորելանը յատկապէս պիտի գրաւէ անոր արժանաժառանգ Յա-

1. Գր. 1742 Հոկտեմբեր 22.  
2. Բզմ. 1903, էջ 559.  
3. Հմտ. Պոմ. Երկտ. Վիլիկիոյ. էջ 15. - P. Donat Vernier: Hist. du Patriarcat Arménien Catholique; Lyon - Paris, 1891, p. 304:  
4. (ԳԻՒԱՆ ԶՄՄԱՌՆԵԱՆ-ԱՆՏՈՆԵԱՆ). Թուղթս անթուական է. բայց 1742ին ըլլաւ անվիճելի է:  
5. Գր. առ հ. Նիդուարդ Հիւրմիդեան, 1842 Յունուար 30. (ԳԻՒԱՆ Ս. ՂԱԶԱՐՈՒ):

Նորդին այժմեան Գերերջանիկ Գրիգոր  
Պետրոս ԺԵ. Կաթողիկոս-Պատրիարքի  
մասնաւոր ուշադրութիւնը, հայրապետա-  
կան հրահանգներով յանձնարարելու՝ որ

այժմէն ծրագրերնէր մշակուին, արժանա-  
պէս տօնելու համար իր ժամանակին Հայ.  
Կաթողիկէ Նուիրապետութեանս պատկա-  
նող այս պանծալի ԴԱՐԱԴԱՐՁԸ:

Հ. Ղ. Տայեան

## ՀԻՒԱՆԴԱՅ ՕԾՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

### ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԷՋ

(Հին շրջան)

Ինչպէս միւս խորհուրդները, նոյնպէս  
նաեւ այս խորհուրդը իր տիպար օրի-  
նակը ունէր Հին Ուխտին մէջ: Հրէից քով  
սովորութիւն կար հիւանդները իւրով օ-  
ծելու, ինչպէս կը տեսնենք Ղուկ. Ժ, 30,  
եղբայրսիրութեան առաքինութեան նկատ-  
մամբ առակին մէջ՝ զոր Յիսուս կը պատ-  
մէ: Մարկոսի 9, 13 համարին մէջ կը կար-  
դանք՝ թէ Յիսուս իր աշակերտները կը  
զրկէ քարոզութեան, անոնք հետեւելով  
հրէից սովորութեան «Օծանէին իւրով  
զբազում հիւանդս եւ բժշկէին զնոսա»:

Յայտնի է թէ այս օծումով Առաքեալ-  
ները Հիւանդներու օծման Խորհուրդը չէ՛  
որ կը մատակարարէին, քանի որ զեռ այդ  
հիւանդները չէին մկրտուած՝ ինչ որ հար-  
կաւոր եւ անհրաժեշտ պայման էր բոլոր  
միւս խորհուրդներուն ընդունելութեան:

Նոր Կտակարանին մէջ այս Խորհուրդին  
գոյութեան առաջին անգամ կը հանդի-  
պինք Յակոբոս Առաքեալին առ Կաթողի-  
կեայ թղթոյն մէջ՝ գլ. Ե, 14. «Հիւան-  
դանայցէ՞ որ ի ձէնջ, կոչեսցեն զերիցունս  
եկեղեցւոյն, եւ արասցեն ի վերայ նորա  
աղօթս, օծցեն իւրով յանուն Տեառն. եւ  
աղօթքն հաւատովք փրկեսցէ զաշխատեա-  
լըն, եւ յարուսցէ զնա Տէր. եւ եթէ մեզս  
ինչ իցէ գործեալ՝ թողցին նա»:

Անցնելով այժմ ուղղակի Հայ Եկեղեց-  
ւոյն՝ կը տեսնենք որ ան իբրեւ մասն Ընդ-  
հանուր Եկեղեցւոյ, սկիզբէն ի վեր դա-  
ւանած եւ մատակարարած է հիւանդնե-  
րուն այս Խորհուրդը. իր խանձարուրդէն  
սկսեալ ունինք մենք վկայութիւններ եւ  
յիշատակութիւններ որով կը հաստատուի  
անոր մէջ այս խորհուրդին գոյութիւնը-  
թէ՛ իբրեւ հիմնական հաւատարեաց մաս  
եւ թէ՛ անոր մատակարարութեան տեսա-  
կէտով իբրեւ պատմական դէպք մը:

Այսպէս, Ս. Գրիգոր Լուսաւորչի օրով  
ունինք յիշատակութիւն մը այս Խորհուր-  
դին նկատմամբ՝ նամակին մէջ զոր Երու-  
սաղէմի Հայրապետը Ս. Մակար գրած է  
առ Ս. Վրթանէս Կաթողիկոս. «Զիւղ օծ-  
ման մեռելոցն եւ հիւանդաց մկրտելոց  
առանձնակ օրհնեսցեն քահանայք եւ եպիս-  
կոպոսունք<sup>(1)</sup>»:

Կորիւն իր Վարդապետին Ս. Սահակի  
մահը նկարագրած ժամանակ կ'ըսէ. «Ի  
կատարել ամսեանն Նաւասարդի, ի պաշ-  
տաման անուշահոտ իւրոյն հանդերձ աս-  
տուածահաճոյ աղօթիւք ծերունւոյն, ի  
Քրիստոս աւանդեալ<sup>(2)</sup>»:

Յովհան Մանգալուցի իր ճառերուն մէջ,  
յատուկ եւ սովորական կորովի ոճով կը  
ձօխանայ նաեւ այս Խորհուրդին վրայ,

այսպէս. «Ինքեանք մոլորեալք են, թո-  
ղեալ զչնորհան Աստուծոյ զաղօթսն եւ զիւ-  
ղըն օծութեան զոր պատուիրանք հրամա-  
յեցին հիւանդին, եւ զպահս եւ զաղօթս  
ցաւածին, եւ ինքեանք յուռութս եւ ի զիր  
զառածին: Զի՞նչ հրամայեն մեզ պատուի-  
րանք Աստուծոյ, ո՞չ ապաքէն ամենայն  
գործոց մերոց զխաչն հրամայէ պահա-  
պան եւ յօրինիչ, հիւանդաց աղօթս եւ օ-  
ծումն իւրոյ<sup>(3)</sup>»:

Դուռոյ 719-ի Ժողովքի 11րորդ կանո-  
նը որ կ'ըսէ. «Արժան է հիւանդացն ձէթ  
քահանային օրհնել ըստ իւրում աղօթի-  
ցըն, եւ ըստ բաւականութեան պահանջե-  
լոյ ժամուն պիտոյից»<sup>(4)</sup>, կը վկայէ թէ  
նոյն դարուն զեռ անխափան կը կատար-  
ուէր Հիւանդաց օծման Խորհուրդը:

Եկեղեցական ժողովներու կանոնները կը  
գրուին ընդհանրապէս եկեղեցական զեղ-  
ծումներու առջեւ աններու համար. ներ-  
կայ պարագայիս՝ այն զեղծումները որոնց  
պատճառաւ գրուեցաւ Դուռոյ 11րորդ կա-  
նոնը, յիշատակուած են Յովհան Իմաս-  
տասէրի Ատենարանութեան մէջ, զոր կա-  
րելի է իբրեւ բացման ճառ նկատել նոյն  
Ժողովքին: Այդ Ատենարանութեան մէջ ի  
միջի այլոց Ս. Հայրապետը կ'ակնարկէ թէ  
Հայ եկեղեցւոյ մէջ սկսած են սպրդիլ օրհ-  
նուած իւրի գործածութեան շուրջ զեղ-  
ծումներ. ա'յսպէս, միեւնոյն օրհնուած  
ձէթը կրկին կ'օրհնուի, իբրեւ թէ, ինչ-  
պէս կ'ըսէ նա, նոր օրհնութեամբ շնորհքը  
աւելնար օրհնուած ձէթին մէջ, եւ կամ  
նոր եկած շնորհքը մերժելով հինը՝ անոր  
տեղ բռնէր:

Երկրորդ, «Եւ դարձեալ նովին ձիթով  
օծանէին զմկրտեալսն և զերեսայսն, այլ  
եւ զհիւանդս եւ զեկեղեցի եւ զսեղանս եւ  
զխաչս<sup>(5)</sup>», եւ կու տայ պատճառը՝ թէ  
ինչո՞ւ միեւնոյն ձէթով կարելի չէր օծել  
ամէն բան, վասն զի կ'ըսէ նա, թէ իւրա-

քանչիւր օրհնուած ձէթին մէջ, Աստուած  
առանձին հոգեկան զօրութիւն մը կը զնէ՝  
համեմատական հաւատացեալին հոգւոյն  
մէջ բերելիք հոգեկան արդիւնքի մը. այս-  
պէս, «Դարձեալ սեղանն կերակրէ զմեզ եւ  
ոչ ծնանի, աւազանն ծնանի, այլ ոչ կե-  
րակրէ, խաչն մարտնչի ընդ մեր առ թըշ-  
նամին եւ ոչ ծնանի եւ ոչ կերակրէ, ի  
հիւանդութեան զառողջութեան ունիմք  
կարօտութիւն, ոչ եւս եւ զայլոցն<sup>(6)</sup>». հե-  
տեւարար իւրաքանչիւր օրհնուած ձէթ  
գործածելու է իրեն սահմանուած նպա-  
տակին համար: Սոյն լուսարանութեամբ  
հետեւեալ կերպով կարելի է մեկնել ու  
հասկնալ Դուռոյ Ժողովքի 11րորդ կանո-  
նը: Այդ դարուն Հիւանդաց օծման մա-  
տակարարութիւնը կը կատարուէր յու-  
նականէն հայացած արարողութեամբ մը,  
ինչպէս քիչ վերջ պիտի տեսնենք. այդ  
արարողականին համաձայն՝ իւրի օրհնու-  
թիւնը եւ անով հիւանդին օծումը իրարու  
հետ սերտ կերպով կապուած ըլլալով՝ մի-  
եւնոյն ժամանակ կը կատարուէին, արդ  
եթէ օծման խորհուրդը մատակարարելէն  
վերջ աւելնար օրհնած իւր, կամ այն է որ  
յաջորդ անգամուն՝ արդէն օրհնուած ձէ-  
թով միայն պիտի օծէին հիւանդը, ինչ որ  
կարելի չէր՝ օծման առանձին արարողու-  
թիւն մը չըլլալուն համար, կամ պիտի  
թափէին՝ որ հակառակ էր քրիստոնէա-  
կան ըմբռնումին, այս երկու ենթադրու-  
թիւններուն կարելի է ուրիշ երկուք ալ  
աւելցնել, այսինքն, կամ յաջորդ ան-  
գամուն պէտք եղած պահուն արա-  
րողութիւնը կատարելու համար կրկին  
պիտի օրհնէին օրհնուած իւրը եւ կամ  
անով օծէին ուրիշ իրեր, որոնք Յովհան  
Իմաստասիրի օրով գործուած կը տես-  
նուին, կազմելով զեղծումներ, եւ որոնց  
հակառակ՝ կը գրուի Դուռոյ Ժողովքին  
11րորդ կանոնը:

1. Հանդէս Ամսօրեայ, 1930, էջ 575, 9, Գ.  
2. Պատմութիւն վարուց և մահուան Ս. Մեսրոպայ վարդապետի մերոյ թարգմանչի, Վենետիկ 1894 էջ 41.

3. Յովհան Մանգալուցի, ճառք. Վենետիկ 1838 զլ. ԻԶ, էջ 187.  
4. Յովհան Փիլիսոփայի Հայոց Կաթողիկոսի, Են. Վենետիկ, 1834, զլ. ԺԸ, էջ 62, կանոն ԺԱ.  
5. Անդ, զլ. Գ. էջ 22.  
6. Անդ, զլ. Գ. էջ 22.